

բանը նուազեցաւ իջաւ 31 տառերու, ստացաւ ուղղագրական շատ մը գիւրութիւններ որով պայծառացաւ, զարդացաւ եւ մերձեցաւ ժողովրդեան ըմբռնման։ Մինչդեռ Հայերէնը, Արեղեան անմիտ նորագրութեամբ երկու եւ աւելի եւս դարեր յիտադիմեց. բայց այդ դարերն ունէին դարձեալ առաւելութիւն... լեզուն նոյն դարերուն Հայ ժողովուրդէն կը հասկցուէր... մինչքամներորդ դարու խորհրդային Հայերէնը ըմբռնելու համար թարգմանութեան կը կարօտինք։ «Մ. Արեղեանի արած այլրենական փոփոխութիւնները առևս այլրենում արած փոփոխութիւնների թոյլ եւ անյաջող արձագանքն են» կը գրէ Դաղբաշեան եւ կը շարունակէ՝ «Այս ուղղագրութիւնը մի անխորժ անակնկալ էր համարեա բոլոր Հայ մտաւորականների համար» (Նախարան, էջ VI [2])։ Ո՞չ թէ միայն Հայ մտաւորականներու, այլ ընդհանուր Հայութեան համար, որ զգուանքով արտայայտուեցաւ նորելուկ, անխորհուրդ գրչութեան մասին։

Այս «յետպատերագմեան» խորհրդային փոփոխութիւններն են որ բառագրիս հեղինակը, այս երկրորդ տպագրութեան պահուն, անհամար դժուարութիւններու են մտանած։ — Սա կէտը սակայն միիթարական է որ Դաղբաշեան յաջողոծ է բառարանը Հանրութեան ներկայացնել ոչ թէ Մ. Արեղեանի չարակերտած գրչութեամբ, այլ աւելի հանդուրժելի, աւելի հինին մօտեցող ուղղագրութեամբ։

Դաղբաշեան իր նախարանին մէջ ամփոփած է գործադրած ծրագիրը մանրամասնօրէն, տալով տեղեկութիւններ մասնաւորապէս թէ ի՞նչ նորութիւններ մուծած է այս նոր տպագրութեան մէջ։ Մենք գուհունակութեամբ սրտի կրցանք ստուգել եղած նորութիւնները. բառամթերքը ճոխացուած է, օտարազգի բառեր եւ ոճեր հիւրնկալուած են, բազմաթիւ ժողովրդական բառեր ու դարձուածքներ իրենց որոշ տեղը զբաւած են եւ վերջապէս՝ այն բառերուն «որոնց համապատասխան Հայերէն բառերը բացակայում էին» այս տպագրութեան ժամանակ չանք թափուած է «Հայ գրականութիւնից» ժողովել եւ դնել պէտք եղած տեղը։

Շատ իրաւացի է Դաղբաշեանի արբառունջը թէ՝ «տեղից վեր կենողը բառարան է կազմում։ Հայ գրավաճառութեան շուկան ողողել են բազմաթիւ ոռւս-հայ եւ հայուս «մասնագիտական» բառարանները»։ — Ցաւալի երեսոյթ, բայց մենք ապահով ենք որ Դաղբաշեանի լիակատար բառարանը իր անմրցելի առաւելութիւններով պիտի յաջողի կարծ ժամանակի մէջ «գրավաճառական շուկան գրաւել» — եւ այն ատեն, կարծէմ տեղն է ըսել լ. Խանաղեանի հետ թէ՝ «Այս բառարանից յետոյ այլ եւս ոչ ոք ոռւս-հայ (լիակատար) բառարան չի հրատարակի»։

Հ. Կ. ՏԵՐՄՈՅԵԱՆ

DIRR ADOLF: *Einführung in das Studium der kaukasischen Sprachen. Mit einer Sprachenkarte.* — Leipzig, Asia Major, 1928. 8°, X + 380. Geb. RM. 38.—.

Կովկասեան լեռնաշխարհը հակառակ իր բնակչութեան փոքրաթիւ քանակին տակաւին այսօր կը ներկայացնէ զարմանալի պատկեր մը՝ բազմաչուրթն եւ այլազան ժողովուրդներու, իրենց յատուկ տոհմային բազմաթիւ բարբառներով, որուն նմանը աշխարհիս գրեթէ եւ ոչ մէկ մասին մէջ կարելի է զտնել։ Բարեկանան լեզուներու խառնակութիւն մըն է, որ կաւկասեան ժողովուրդներու քով կը տիրէ։ Այս բազմաթիւ լեզուները, որոնք Կովկասի հիւսիսարեւմտեան մասին մէջ բնակող համացեղ ժողովուրդէ մը կը խօսուին, կը կոչուին Կովկասեան լեզուները, որոնց ուսումնասիրութեան նուիրուած է այս գեղեցիկ եւ հմտալից գործը, քսանամեայ խուզարկութեան մը արդիւնքը, գրուած սակաւաթիւ վրագէտներու ականաւորէն՝ Աղոլի Դիուէ։

Գրութեան նպատակն ինչպէս Հեղինակի իր Յառաջարանին սկիզբը կը յայտնէ, է մեկնել հիմնական իրողութիւններն ու երեւոյթներն այն լեզուին, որ անձուկ մտքով Կովկասեան անունը կը կրէ, եւ երկրորդ առաջնորդութեան եւ ուղեցոյցի պաշտօն ստանձնել այդ լեզուածիւղին ու-

սումնասիրութեան պահուն, գլխաւորաբար անոնց համար, որոնք անդիտակ եւ անծանօթ են ուստերէն լեզուին եւ որով միանդամայն անկարող օգտուելու այն կարեւոր աշխատութիւններէն, որոնք այս վերջին երկտասնամեակին ուստերէնով կտտարուած են: Այս պատճառաւ աւելի մանրամասն խօսած է այն լեզուներու վրայ, որոնք միայն ուստերէնի միջորդութեամբ ծանօթ են. իսկ քանի մը բարբառներու վրայ աւ չափ չէ կրցած ծանրանալ, որովհետեւ այս լեզուներու մասին իր տրամադրութեան տակ այնչափ միայն նիւթ ունեցած է, որչափ որ ինքն իւր գիտական ուղեւորութեան կարճ ժամանակամիջոցին կրցած է հաւաքել:

Հեղինակն իր գրութեան մէջ մի առ մի քննած ու ուսումնասիրած է 35 բարբառներ, որոնք երեք գլխաւոր խումբերու բաժնած է:

29—37 էջերու մէջ անոնց ընդհանուր ձայնական դրութիւնը պարզէին յետոյ, քննութեան կ'ենթարկէ առանձինն կերպով այդ երեք խումբերն, երեւան բերելով անոնց յատկանչական եւ հասարակաց երեւոյթները, քերականական ձեւերն ու յատկութիւնները:

Առաջին խումբը, զոր իր աշխարհագրական դիրքէն առեալ Հիւսիս-արեւմտեան ճիւղ կ'անուանէ (1. Արխազերէն, 2. Զերքեզերէն, 3. Աւրիխերէն), ամփոփած է 38—56 էջերու մէջ:

Իսկ երկրորդ խումբը, զոր կը կոչէ Հարաւ-արեւմտեան ճիւղ կամ Քարբութեան, որուն կը վերաբերին 4 բարբառներ՝ 1. Վրացերէն, 2. Մինդրելերէն, 3. Լազերէն, 4. Սուաներէն, ուսումնասիրած է 56—130 էջերու մէջ. սակայն ինչպէս մեզի կը թուի վրացերէնի մասին, որ միակ գրական բարբառը կը կազմէ եւ $1\frac{1}{2}$ հազարամետեակի անցեալ կեանք մը ունի համեմատութեամբ միւս լեզուներու չափանուած է:

Եւ մնացած 27 բարբառները, զոր Հիւսիս-արեւմտեան ճիւղ անուանած է, կը կազմէն գրութեան մնացած մէծագոյն մասը չը 131—357:

Այդ 35 լեզուներու քննութիւնը կտտարած է այն սկզբունքներուն հիման վրայ,

զոր իր գործին ներածական ընդհանուր մասին մէջ (1—28) մեր առջեւ կը դնէ:

Լեզուաբանի մը, որ որոշ լեզուի մը ուսումնասիրութեամբ կը պարապի, առաջին պարտքն է զայն օտար տարրներէ զատել մերկացնել եւ առանձնապէս անոր բնիկ տարրին վրայ իր գիտական չէնքը բարձրացնել, այլազդ կը վրիպի իր նպատակէն: Այս գիտակցութեամբ է, որ Դիո առանձին դրուի մը կը նուիրէ հետեւեալ վերնադրով՝ կովկասեան լեզուներու այսօրուան դրացի լեզուները, ուր համառօտիւ կը դիմէ, թէ հարեւանցի ակնարկ մը կովկասեան լեզուներու վրայ՝ բաւական է համոզուելու համար, թէ բնիկ բառամթերքին հետ գոյութիւն ունին բազմաթիւ օտար տարրներ պարսկերէնէ, հայերէնէ, յունարէնէ, արաբերէնէ, թրքերէնէ եւ վերջին ժամանական ներս ուստերէնէ: Արդ վրադէս լեզուաբանի մը գործը պիտի ըլլայ այս օտար տարրներէն լեզուն մաքրել եւ հարազատ ու բնիկ կազմածն երեւան հանել: Գործ մըն է այս գուցէ դժուարին, եւ տաժանալից այն պարագային, երբ խնդիրը հին փոխառութեան մը կամ ոչփոխառութեան մը վրայ է, սակայն անհրաժեշտութիւն մըն է կովկասեան լեզուներուն համեմատական քերականութեան համար (13—23):

Իսկ կովկասեան լեզուներն իսկապէս կլիացած են զիսով մեր առջեւ կը պարզէ էական սկզբունք մը, որուն հետեւելու է լեզուաբան մը, որ իրեն նպատակ ունի այլազան լեզուներու աղերսներն երեւան հանել: Թէեւ լեզուաբանութիւնը, կ'ըսէ, յառաջազունան (aprioristisch) գիտութիւն մըն է սակայն ամենայն լրջութեամբ խորհելով ի յառաջազունէ այն եղբակացութեան կարելի է յանգիլ, թէ սկզբնական լեզուներու բազմութիւն մը ընդունիլը, իրապէս դժուարամարս ենթադրութիւն մըն է: Բաց աստի այս վերջին տասնամետիներուն լեզուական հարցերու մէջ այնչափ անակնկալ աղդակեցութիւններ երեւան հանուած են, որ այսօր չափ մը կզգիացած կարծուած լեզուներ համաձուլուած են եւ հետզհետէ ի մի կը ձուլուին:

Շատ մը լեզուներէ ծագելու (Polygenesis) ենթադրութիւնը բոլորովին ան-

պտուղ եւ անպիտան սկզբունք մըն է . եթէ
համեմատական լեզուագիտութեան հայրն
այդ սկզբունքին հետեւէր , եւ ոչ իսկ կա-
րող պիտի ըլլար հաւանօրէն հնդեւրոպա-
կան լեզուներու ազգակցութիւնը ցուցնել:
Անպտուղ է , վասն զի լեզուներու աղերս-
ները խուզարկելու պարագային պարզապէս
արդելք կը հանդիսանայ մեզի : Միայն այն
ժամանակ կարելի էր այդ սկզբունքին հե-
տեւիլ , երբ ոչ ազգակից համարուած՝ գէթ
ըստ երեւութին , լեզուներու ազգակցու-
թիւնը որեւէ կերպով անհնար ըլլար հաս-
տառել : Ճիշդ ասոր հակառակը կ'ապացու-
ցանեն այսօրուան լեզուագիտութեան խու-
զարկութիւններն ու յաջողութիւնները ,
որոնք ձեռք բերուած են հակառակ սկզբուն-
քին՝ Մէկ լեզուէ ծագելու վարդապետու-
թեան չնորհիւ (հմմտէ էջ 24) :

Դիու, որ կովկասնեան լեզուներու
քննութեամբ իր թանկագին կեանքը մաշե-
ցուցած է եւ անդուլ անդադար հետեւած
այն խուզարկութիւններուն, որոնք այդ
լեզուներու մասին եղած են, բնականաբար
իր այս գրութեան մէջ ալ Մառի Հանրա-
ծանօթ Յարեթականութեան մասին գէթ
քանի մը տող չէր կրնար չնուիրել։ Դիուի
դատաստանը մեզի համար ոչ միայն հե-
տաքրքրական է այլ նաև մեծարժէք իրբեւ
հեղինակաւոր վրագէտի մը վճիռը։

1924ին հրատարակած իր Կաւկասիկաթերթին Ա. Պրակին մէջ (էջ 109) նպաստաւոր կ'արտայայտուի Մառի գրութեան մասին, ըսելով, թէ կան բաներ, որ ճիշդ են օր. Հմբ. Հին Միջերկրական քաղաքակրթութեան շրջանին, հնդեւրոպականէն եւ սեմականէն զատ եղած է նաև երրորդ տարրը մը (յաբեթական), որուն բեկորներէն մաս մը մնացած է, այժմէան Կաւկասեան լեզուները, եւ որ նաև ծագմամբ ազգակցութիւն ունի հնդեւրոպականին եւ սեմականին Հետո: Եւ կ'ընդունի միանդամայն, որ եթէ Մառի գրութիւնը կարենայ անաչառ քննադատութեան առջեւ հաստատուն մնալ, գիտական մեծագործութիւն մը պիտի համարուի, ինչպիսի են հնդեւր. եւ սեմական գրութիւնները:

Սակայն այս միջոցիս Մառ իւր դրութիւնն աւելի յառաջ տանելով նոր յաւելուածներ կ'ընէ անոր վրայ, որուն մասին Դիո այժմ իր Յառաջաբանին մէջ կ'աւելցընէ. Մառ իր վարդապետութիւնն աւելի զարգացուցած է, այսինքն կազմած է Պրոկրուստէսի մահճակալլ, որուն վրայ կը տարածէ այն դժբախտ էակները (լեզուի), զոր ձեռք կը ծգէ իր եռանդադին ուսումնասիրութեան պահուն: Հակառակ ներքին զգածման ստիպուած եմ Մառին ըսել, թէ այլ եւս իրեն չեմ կընար հետեւիլ: Կասկածով վերաբերուելու ստիպուած է մարդ, երբ կը կարդայ SAR (SAL), BER, YON եւ ROS նախական լեզուբուններու մասին, որոնց խաչաւորման չնորհիւ իրը թէ կարող պիտի ըլլայ Եւրասիայի հին պատմութեան մէկ մեծ շրջանին առեղծուածը լուծել: Մառի Մեթոդին մթագնութիւնն ուխելայեղ ոստումն իրեն շատ աւելի կը վնասեն քան որ կը կարծէ (VI):

Գրեթէ նոյն եղբակացութեան յանդած գուցէ մի քիչ աւելի ի նպաստ Մատին արտայայտուած է Ղափանցեան իր Յարերական լեզուաբանութիւնն ու տեսութիւնը յօդուածին մէջ (ՊՀԳՏ. 1927, թ. 2—3, էջ 374—397) :

Աւելորդ կը համարինք յանձնաբարել
չերմագին՝ գործ մը, որուն հեղինակին լոկ
անունն իսկ առ արդ բաւական է :

Հ. Պ. ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ

